

“ՄԵՌՆԻԼԸ ԱՄԵՆԵՆ ԼԱԻ Է”

Գրասենեակի մը մէջ ներկայացուցին զայն ինծի: Անունն իսկ առաջին անգամ ըլլալով կը լսէի.— Պաղտասար աղա Սըրմալեան:

Շուտով մոռցայ իր ներկայութիւնը՝ հոն: Մարդիկ կան որ ուշադրութիւն չեն կրնար գրաւել: Թիկնաթոռի մը մէջ, անիկա առարկայօրէն ալ կորսուած կը թուէր: Հասակով պզտիկ, շատ կարծ վիզով, կզակը գրեթէ իր կուրծքին վրայ:

Եւ անոր մեկնումն ալ ուշադրութիւնս չգրաւեց:

Իր երթալէն շատ ետքը միայն ըսին որ անիկա խոշոր հարստութիւն մը ունի, եգիպտական կամ անգլիական դրամով: Երկու հարիւր հազարէ աւելի գին կուտային իրեն: Եւ աւելցուցին ալ որ իրական ազահներու ազնուապետութեան կը պատկանի:

Այս ներկայացումն ալ, սակայն, բաւական չեղաւ որ այդ մարդը հետաքրքրութիւնս շարժէր: Իր կաղապարէն մարդիկ շատ, շատ կան: Ամէն դարուն ալ, ամէն երկրի մէջ ալ բուսած, ապրած են: Իրենց մասին ա՛յնքան շատ բան լսած ենք:



Շարաթ մը՝ գրեթէ՝ անցած էր, կրկին տեսայ Պաղտասար աղան: Այս անգամ փողոցը՝ իր գաւազանին կրթընած, խանութի մը առջեւ: Բարեւեց զիս ձեռքի շարժումով մը: Հազիւ զինք ճանչցայ:

Եւ վերջիչեցի ալ որ այս այն մարդն էր զոր ինծի ներկայացուցած էին որպէս շատ հարուստ եւ շատ կծծի մէկը:

Այս անգամ իրեն լաւ նայեցայ: Վերէն՝ վար:

Տակաւին չէի տեսած եւ հարուստ ազահ մը: Իրա՛ւ որ: Կարգացած էի այս տարողութեամբ մարդոց մասին, ճիշդ է: Ֆրանսական գրականութիւնը, մանաւանդ, հանճարեղ, անզուգական արտադրութիւններ ունի ազահներու եւ ազահութեան վրայ: Մօլիէր, Պալկաք, Էն: Բայց կատարեալ ազահ մը անձամբ չէի ճանչցած տակաւին՝ ամբողջ կեանքիս մէջ:

Ու մարդուկը զիս հետաքրքրեց, իսկոյն: Որպէս ուսումնասիրութեան առարկայ:

— Կ'ուզէ՞ք որ քիչ մը քայլ ինք, առաջարկեցի իրեն:

— Այո՛, պատասխանեց գրեթէ ուրախ արտայայտութեամբ մը:

Նշմարեցի որ Պաղտասար աղա Սըրմալեան վաթսուն տարեդարձ վաղուց իր կոնակը անցուցած է: Անընտան: Ճերմակ մազեր չունէր, իրաւ է, բայց իր մորթը, նոյն իսկ առանց շատ կնճիռի, կը մասնէր իր տարիքը՝ իր տեսակ մը թառամած գեղնութեամբը:

Տարիներու հոլովումը իրեն կուզ մըն ալ տուած էր: Կլոր բլուր մը՝ որուն վրայ կը հակի, դէպ ի առաջ, Պաղտասար աղային խոշոր գլուխը: Եւ իր վիզը, ա՛յնքան նեղ, կը պատանջուի, բոյրովին, իր հազուստին օձիքովը:

Եւ այս օձիքը անդոյն, աղտոտ, իւղտոտած: Իր գլխարկը նո՛յնպէս: Գրքպաններուն բերանները, կոճակներուն շուրջերը, այն տեղերը, վերջապէս, ուր իր ձեռքերը կրնային դպիլ՝ իւղ, իւղ, իւղ եւ փոշի:

Իր կօշիկները՝ դեղինով սկսած, սեւով կը վերջանային: Եւ կը զգուշանայի իր շապիկին նայելէ . . . :

Պաղտասար աղա կեանքի սղութեանէն խօսեցաւ:

Պաղտասար աղա չէր ամուսնացած: Ազգական ալ չունէր: Առանձին էր: Բարեկամ ալ չէր ճարած:

Կ'ապրէր սենեակի մը մէջ, մէկու մը քով: Չափահաս որբ մը: Կ'ուտէր պղտիկ փողոցի մը անկիւնը մեկուսացած կասկածելի ճաշարանի մը մէջ, կէսօրները միայն:

Գրեթէ կէս դար աշխատած էր այս մարդը, իր հսկայ հարստութիւնը կանգնեցնելու համար: Ըրած էր արձաթի փաճառականութիւն, ներածած էր հաշիշ, եղած էր միջնորդ: Եւ, միշտ շահած:

Ինչո՞ւ աշխատած էր: Որո՞ւ համար աշխատած էր: Ուզեցի, պահ մը, ասոնք հարցնել իրեն: Բայց ենթադրեցի ալ որ չպիտի կրնար պատասխանել:

Եւ լուցի:



Ագահ՞ը:

Ազքատ մը որ դրամ ունի . . . :



Քանի մը անգամ գրասենեակս եկաւ Պաղտասար աղա, իրաւարանական խորհուրդներ առնելու: Եզիպտոսի մէջ սովորութիւն ունինք մեր այցելուները սուրճով պատուելու: Երբ իրեն սուրճ մը հրամցուցի, իր առաջին այցելութեան, անիկա իր թիկնաթոռէն գրեթէ դատկելով .

— Ձէ՛, չէ՛, ըսաւ, սարսափահար: Չկրկնեցի հրաւէրս, վախցած, է՛ս ալ: Թէեւ պատուասիրութեանս մէջ պակաս, ո՛չ ալ անտեղի բան չկրցայ գտնել:

Բայց երբ իր երկրորդ այցելութեան կրկին մերժեց սուրճը, ա՛յնքան սարսափահար, յարեցի, խնդալով .

— Մեր սուրճին մէջ թոյն չենք դներ, աղա՛ . . . :

Մարդուկը նորէն մերժեց: Կը խոստովանիմ որ չէի կրցած, տակաւին, թափանցել անոր բացարձակ մերժումին պատճառին:

Ուրիշ օր մը, նորէն սուրճ հրամցուցի, անյուսահատ: Ան նորէն մերժեց, միշտ դողահար շեշտով մը: Այս անգամ կատակի տալով, իրեն ըսի .

— Կը վախնաք, կը հասկնամ հիմա, որ երբ ես ալ ձեզի այցելեմ, դուք ձեզ ստիպուած զգաք փոխադարձաբար սուրճ մը հրամցնելու ինձի . . . :

Կարմրեցաւ մարդը: Քրտնեցաւ մարդը: Բայց չկրցաւ պատասխանել . . .



Մօտ երկու տարի բացակայեցաւ Պաղտասար աղա մեր քաղաքէն:

Այս նոյնմբերին միայն հանդիպեցայ իրեն, երբ դրամատունէ մը կ'ելլէր:

Ձիս տեսնելով ուրախանալու ձեւ մը առաւ:

Ընկճուած արտաքին մը ունէր: Ըզգալիօրէն աւելի ծերացած գտայ զինքը: Կուզը աւելի ցցուած: Դէմքին մորթը աւելի կաշիացած, աւելի դեղնած, թէեւ չէր կրնար ծածկել էապէս մտատանջ մարդու մը ներքին տառապանքները: Չարնուած մէկու մը երեւոյթը առած էր Պաղտասար աղա:

Իր հագուստները, իր գլխարկը չէին

փոխուած, միայն:

— Հիւանդ էք, աղա՛, հարցուցի իրեն քաղաքավարական կարեկցութեամբ մը:

— Ո՛չ . . . երբե՛ք . . . բողոքեց ան, ինքզինքը քիչ մը շտկելով:

Քալեցինք, միասին, պահ մը: Մեծ չէնքի մը առջեւ կանգ առաւ: Գրան վըրայ գրուած կար The Anglo-Egyptian Bank:

— Եւ գործերը ի՞նչպէս են:

Բայց զզջացի հարցնելու: Քիչ մընաց պիտի լար: Ա՛յնքան տխուր երեւոյթ առաւ: Ըսի, մտքէս, չըլլայ գետին իյնայ հիմա: Եւ աչքերուն նայեցայ, ուղղակի, զինք արթնցնելու համար:

Պաղտասար աղա պզտիկ լուծեմէ մը յետոյ յարեց, զժրախտ մարդու մը շեշտումովը.

— Անգլիականին անկումէն տեղեակ չե՞ս . . . :

— Բայց այս անկումը ի՞նչ կարեւորութիւն ունի ձեզի համար: . . . :

— Ի՞նչպէս թէ . . . Գրեթէ չորրորդը գնաց մինչեւ այսօր, իսկ վաղն ալ անորոշ է:

— Քիչ մը պակաս, քիչ մը աւելի . . . : Մովերը չեն ցամքիր . . . :

— Հէ՛, չէ՛ . . . կործանումի ճամբան ենք եւ շուարած եմ . . . անգլիականն ալ իր գոյնը ցոյց տուաւ . . . :

— Կուզե՞ք որ խորհուրդ մը տամ, հարցուցի իրեն լրջօրէն:

Շատ լրջօրէն, այս՛:

Թախանձազին նայեցաւ ինծի: Զրի խորհուրդ մը: Լաւ՝ կը գործադրէ: Գէշ՝ կը նեակ: Բան չի կորսնցներ:

Մէկ կողմ քաշուեցանք, անցորդները շնեղելու համար: Պաղտասար աղա ահողէտ կը սպասէր ըսելիքիս:

— Անշուշտ իրաւունք ունիս, յարեցի սեւէ գրամի մը կայունութեան չվըտ-

տահելու: Կիներու կը նմանին գրամները . . . : Բոլորն ալ նո՛յն երգումը կ'ընեն, նո՛յն յանցանքը գործելու համար, ետքէն . . . ուչ կամ կանուխ: Անգլիական ոսկին որ դարերու պատմութիւն ունի, գրեթէ անրիժ պատմութիւն, այսօր ան ալ իր ընկերութիւններուն նման խոստմնագրութ գանուեցաւ: Վաղը ի՛նչքան պիտի իյնայ, ոչ ոք գիտէ: Ոչ ոք կրնայ գիտնալ: Առաջին քայլն է որ զժուար է . . . կիներու նման:

Խնդաց՝ բռնագրօսիկ, հաւանութիւն յայտնելու համար:

Շարունակեցի.

— Կարելի՞ է ուրեմն որ մէկը իր հարստութիւնը անգլիականին վստահ ալլելու: Իսկ Ֆրանսական գրամին անկումը շմոռցուելու չափ նոր է: Պատմութիւնը արդէն քանի մը անգամ արձանագրեց անոր դաւաճան ընթացքը: Պճնասէր եւ սիրուն աղջկան կեանք: Մնաց որ այսօր իսկ հինգ անգամ մնաս հասցուցած է իր սիրահարներուն . . . մինչեւ որ Փուանքարէ մը զինք կասեցուց իր անկումին մէջ:

«Ո՞ր գրամին ապաւինիլ:

«Տօբարը պիտի յիշես: Գիտեմ: Ամերիկայի հսկայ հարստութիւնը, իր խոշոր սարածութիւնը, բարերբութիւնը, ձեզ կը գրաւեն, կը խարեն: Անասան բան չկայ արեւի տակ: Ո՛չ ալ յարտենական: Մնաց որ Միացեալ Նահանգներու անտեսական տաղնապը, այսօր, ամենէն վստանգաւորն է: Միլիոնաւոր անգործներ կան հոն: Սպառնալիքին, վստանդին ամենասարսափելին: Հազարաւոր գրամատուներ անանկացան վերջերս, ձեր ոսկեզօծ Ամերիկային ամբողջութեամբ դեզին մետադին կրթընայ, օրին մէկը, իր կուսութիւնը փորձել . . . :

— Է՛ . . . :

— Լըջօրէն: Կատակ չեմ ընէր: Կա՞յ սխալ մը ըսածնէրուս մէջ: Այո՛, անհերքելի ճշմարտութիւններ են ստոնք:

— Շարունակեցէ՛ք:

Եզրակացութեանս, մանաւանդ խորհուրդիս կը սպասէր Պաղտասար ազգա: Եթէ՛ կարենայի իր որդնոտած հարստութիւնը փրկել:

Վերսկսայ:

— Եթէ Ամերիկայէն աւելի մօտակայ երկիրներու մասին խորհիլ ուզենք, Զուրիցերիան պիտի մատնանչէք, անկասկած: Իրաւ ալ զուրիցերիական թուղթը ամբողջութեամբ դեղին մետաղին կըրթնած է: Հոն դրամատանց ոսկիի մը թերքները կուշտ են: Բայց Զուրիցերիան ալ պզտիկ երկիր մըն է: Համաշխարհային տազնապնէն շուտով կընայ ազդուիլ: Եւ յետոյ, ապտակ մը Ծրանսայէն, — օրին մէկը կընայ պատահիլ, ո՛վ գիտէ, — աքացի մը՝ Գերմանիայէն, կամ խուժում մը Սև Շապիկաւորներէն, կընայ ճակատագրական ըլլալ իրեն համար:

«Իսկ գերմանական դրամին վրայ չարժեք խօսիլ...: Շատ հին չէ այն օրը ուր մարքը իր թուղթին կամ տպագրութեան ծախսն իսկ չէր ներկայացներ: Ամէն պարագայի մէջ, այսօր անգամ, դերմանական դրամը աւազի վրայ է, երկիրը՝ սնանկութեան առջեւ, պարտքերու տակ:

«Եւ հիւսիսային երկիրներն ալ որոնք թէեւ վերջին պատերազմին շմասնակցելու բախտը եւ խելքը ունեցան, ոսկիի գրութեան վերջ տուին, շատ չկայ, համաշխարհային տազնապնէն ազդուած»:

— Բայց չես եզրակացներ, տակաւին...:

— Ուրեմն, առաջին եզրակացութիւն, — ըսի, — ամէն դրամ կընայ իյնալ: Մէկը դիւրութեամբ, միւսը՝ թերեւս աւելի դանդաղօրէն կամ դժուարու-

թեամբ, բայց ո՛չ մէկ երկիր կընայ վստահիլ թէ իր դրամը անսասան է ու անսասան ալ կընայ մնալ միշտ, յաւիտեան: Դրամը կին է, այո՛, : Ո՛չ ոք կըրցած է անոր տէրը ըլլալ: Հիւզօի մը, նախընթացնի մը նման մարդիկ անգամ կոտոշ զգացած են իրենց ճակատին վըրայ...: Պատմութիւնը՝ իր օրինակներովը, կընայ մեզի որոշ փորձառութիւն մը տալ:

— Իրա՞ւ է:

Ու շարունակեցի:

— Մեր դրամին անկումէն յետոյ շատեր խորհեցան անշարժ կալուածներ գնել, իրենց վտանգուած դրամը փրկելու համար: Տուներ՝ օրինակ: Բայց այս յուժումն ալ սխալ է: Վտանգաւոր է: Ինչո՞ւ: Որովհետեւ այն վարձքը զոր պիտի գանձէք, թերեւս վաղը ոչինչ արժէ դրամին անկումովը: Միշտ վարձքի բարձրացում չէք կընար ընել: Պայմանագրութիւնները տարեկան կ'ըլլան ընդհանրապէս: Մինչդեռ դրամը օրէ օր ժամէ ժամ իսկ, ահազին, հսկայական անկումներ կընայ ունենալ: Այս մասին ալ փորձառութիւն ունինք: Պատմութիւնը ողջ ըլլայ: Ամենամօտիկ պատմութիւնը: Ռուսիին, քուրտնը, մարքը անձրեւի պէս արագօրէն վար ինկան: Ուրեմն, ձեր վարձակալներն ալ պիտի կընան տալ ձեզի այնպիսի թուղթի կրտորներ որոնք բանի մը չպիտի ծառայեն:

«Պիտի ըսէք թէ անգամ մը տազասպր անցած՝ վարձքերը արժէք կընան ներկայացնել: Կամ՝ գոնէ, չէնքը պիտի մնայ: Մաս մը՝ կորսուելիք հարստութեան: Այս ալ ուրիշ ինքնախարէութիւն մը: Եւ չա՛տ խոշոր տեսակէն: Անշարժ կալուածի վրայ հիմնուած հարստութիւնն ալ սնդիկի շափ սահուն է: Մի՛ գարմանաք, այո՛: Ա՛յնպէս է, այո՛:

Օրինա՞կ տամ: Ահա՛ Ռուսիան...: Հա-
մայնավարութիւնը...: Կ'ուլէ կը տա-
նի, մէկ օրէն միւսը, ամենէն հսկայա-
կան հարստութիւնն անգամ: Բան չի
գիմանար իրեն:

— Ուրե՞մն...:

Պաղտասար աղա Սըրմալեան ան-
համբեր կը սպասէր վերջակէտիս: Հան-
դոյցին քակումը դիտելու համար աչքե-
րը չորս բացած էր: Յոռեան արտայայ-
տութիւններս՝ այլազան հարստու-
թեանց կեանքին վրայ, գինք աւելի կը
դողդղացնէին: Իր հաղարաւոր սոկինե-
րուն նիհարնալը, թերեւս իսկ օրին մէկը
փոշխանալը, գինք կը հետապնդէին, իր
երեւակայութիւնը կը խաչէին: Կա՛մ
ձեռքէս պէտք էր ազատուիլ, կա՛մ խոր-
հուրդս, եղբակացութիւնս առնել ու
մեկնիլ իսկոյն, շուտով: Շա՛տ շուտով:

Չմարած: Իր հարազատ անդլիականնե-
րուն, եզրպտականներուն բոլորովին
չողիանալը տակաւին իր աչքերուն առ-
ջեւ չպտակերացուցած...:

— Ուրե՞մն... ըսէ՛ ... եղբակա-
ցո՛ւր... ճա՛ր մը...:

Մտավախութիւն եւ տառապանք
կային այս բառերուն տակ: Անիկա կը
նմանէր այն յաճախորդին որ կը դիմէ,
ճարհատ, փաստարանի մը՝ իր կորսը-
ւած դատին պաշտպանութեանը համար,
կամ բժշկի մը՝ իր քայքայուած առող-
ջութիւնը վերստանալու յոյսով:

— Ճա՞ր մը...: Բայց շատ գիւրդին
է, եթէ խորհուրդիս ուզէք հետեւիլ:

— Մտիկ կ'ընեմ... ամէն ուշովս:
Ըսի.

— Իր հարստութիւնը փրկելու ա-
մենէն լաւ միջոցը զայն վայելելուն
մէջ կը կայանայ...: Ռամիկ բառով՝
ամենէն ազահով ճարը իր գրամը ուտե-
լուն մէջն է...:

— Մեռնիլը ամենէն լաւ է... պա-
տասխանեց Պաղտասար աղա, շա՛տ լըր-
ջօրէն, երբ խօսքս վերջացուցի:

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՊԱԶ

Աղեքսանգրիա